

Սփիլուժահայ ժաղավական խմբումներ
համաշխարհային Բ. պատերազմի
նախօրեակիւ (1933-1939 թթ.)

ԶԱԻՀՆ ՄՄԸՆԻՆԱՆ

Գերմանիոյ մէջ նացի կուսակցութեան պետ՝ Առողք Հեթերի
իշխանութեան դլուխ գալէն (1933 թ.) հազիւ տարի մը ետք, Անգ-
լիոյ Ֆորէյն Օֆիսը կը ստանար Անկլիքան եկեղեցիի Կանոնիկոս Տակ-
լըսի մէկ տեղեկագիրը, որ կը հաղորդէր թէ սովետները շատ ա-
ռատաձեռն քաղաքականութիւն մը կը վարեն հայերուն հանդէպ, ա-
զատ ձգելով զանոնք իրենց կրօնական պաշտամունքին մէջ, ու չմի-
շամտելով Հայց. Առաքելական Եկեղեցիի կազմակերպչական աշ-
խատանքներուն: Այս իսկ պատճառով ժողովուրդը տակաւ կը հա-
մակրի սովետական վարչածեւին: Այս տեղեկագրին կցուած Ֆորէյն
Օֆիսի ատենագրութիւնը կ'ըսէր. «Գերմաններն ալ շատ ուշադրու-
թիւն կը դարձնեն հայերուն ամենուրեք, ու բազմածաւալ գրակա-
նութիւն մը հրապարակուած է, որ կը ջանայ փաստել թէ հայերը
տեստոններուն բնական ազգականներն են, եւ ուրեմն՝ արեւելք ցատ-
կելու յարմար կոխման քար մը: Կը կարծեմ թէ սովետներն ալ նշմա-
րած են այս գրականութիւնը» (1):

1. Translations of Crown-copyright records in the Public Record Office,
London, appears by permission of the Controller of H. M. Stationery Office.
F. O. 371/17834/E832.

Նացիներու հակահամայնավար քաղաքականութենէն քաջալերուած, Պրոմեթէն (2)՝ 1934 թ.-ի Յուլիսի 14-ին, Պրիւքսելի մէջ կը կնքէր «Կովկասեան Համազանակցութեան Ուխտը», որ կը համախմբէր վրացի, աղրաքչճանցի, եւ Հիւսիսային կովկասեան տարրեր։ Հայեր մաս չէին կազմեր այս համախմբումին, թէեւ՝ Պրիւքսելի Աւխտին վեցերորդ յօդուածը բաց տեղ մը կը թողուր հայոց համար վերոյիշեալ համազանակցութեան մէջ։

2. «Պրոմեթէն» կովկասեան տարագիր հակա-սովոր տարրերու կազմակերպութիւնն էր, որուն հիմնական նպատական էր «Միուրիմ» կովկասի ռուս-ռուշենիկնան բանգրաւման դէմ կունելու համար։ Այս կազմակերպութիւնը, Բարիգի մէջ, 1927 թ.-ին կը սկսէր հրատարակել «Պրոմեթէ» անումով ամսագիր մը՝ «Օրկան Խովկասի եւ Ռուբամիայի ժողովուրմերու ազգային պաշտպանութեան մակդիրով։ «Պրոմեթէ» առաջին թիվն իրենց մասմակցութիւնը կը բերէին վրացի մեջնուիկ նոյ Շամբշակին, Մուսավարի զեկավար դէմքերէն՝ Ռասուլ Զատէ, տաղստաղցի Հայուար Պամար, աղրաքչճանցի Ազգային-Դեմոկրատ կուսակցութեան հիմնադիր, եւ Ղարաբաղի Ախսիկին կառավարիչ՝ Տոքր. Խորով Սուլրանը, Վրացի ազգային-դեմոկրատ Գ. Գուագաւան, եւ ուրիշներ։ Ըստ Հ. Յաշ-նակցութեան հրապարակագիրներէն Գ. Լազերամի՝ ««Պրոմեթէ»ին չմասնակցեցաւ Հ. Յաշմակցութիւնը եւ ոչ ալ ուրիշ հայ կազմակերպութիւն մը» (տես՝ Գ. Լազերամ, Հայաստան եւ Հայ Դատը, Հայ եւ Ռուս Յարաբերութիւններու Խոյսին Տակ, Գանիքը, 1937, էջ 328)։ Խոկ Ռ. Ա. Կուսակցութեան պատմագիրներէն Գերսամ Անարանեամի համաձայն, 1921ի կեսերուն, Թաւրիկի մէջ, Սույրամով, Վրացեան եւ ուրիշներ «զաղումի համաձայնութեամբ հիմք դրած էին Պրոմեթէին կամ Հովկասեան համազանակցութեամ», եւ վճառծ էին «քաժմուի հուսաստանէն» առավելով Թուրքիային» (տես՝ Գ. Անարանեամ, Մէծ Երազի ճամրուն Վրայ, Պէյրուր, 1964, էջ 173). «The Caucasian Quarterley»՝ 1937 թ. Խոյսիմերի համարին մէջ, Զ. Աւախիչիկի իր՝ «Սամ Սրեփամոյէն Պարում (1878-1921)» յօդուածին մէջ (էջ 75) կը զրէ թէ 20 Մարտի, 1921 թ.-ին՝ Զիենկենիի, Ամբառով, Անարանեամ եւ Խատիսեամ կ. ե. ժամը 3-ին վրաց կեդրուսաւեղիին մէջ՝ համդիպած էին նիւր ունեմալով «Համադաշմակցութիւն մը Կովկասի մէջ, Թուրքերու հետ զինակցութեամք»։ Խոկ Ալ. Խատիսեամ կը զրէ. «[Հայաստամի Համրապատութեամ] Պատուիրակութիւնը 1921 թ. Ցումին 10ին ստորագրեց «Հայտարարութիւն», մը Վրաստամի, Անդրբէյրամի եւ Հիւսիսային Կովկասի երապական մերկայացուցիչներուն հետ միասին, որով կը յայտարարուէր, որ չըս կովկասեամ համրապետութիւններու մերկայացուցիչները անհրաժեշտ կը զննեն իրարու հետ սերտ միաւթիւն թէ՝ տմանակամ եւ թէ՝ բազակամ գետմի վրայ... Ամբողջ յայտարարութիւնը բաղկացած էր 10 կետերէ» (տես՝ Ալ. Խատիսեամ, Հայաստանի Հանրապետութեան Մագումն ու Զարգացումը, Բ. տաղագրութիւն, Պէյրուր, 1968, էջ 345)։

Կողկասեան Համադաշնակցութեան Ուխտը, ինչպէս Պրոմեթէն, կը նպատակագրէք «Կովկասի ռուս-բոլշևիկնեան բռնազրաւման դէմ կռուիլ» (3) :

1933-1934 տարիներուն, սփիւռքահայ, բայց մանաւանդ ամերիկահայ կեանքը կը խռովէք դրօշակի խնդրով, ու Ամերիկահայոց Առաջնորդ Ղեւոնդ Արքեպոս. Դուրեեանի սպանութեան պատճառով:

Ամերիկեան ու միջազգային քաղաքական կեանքն ալ կ'արձանագրէք մեծ փոփոխութիւններ : Ամերիկան կ'ունենար հանրապետութեան նոր նախագահ մը՝ յանձին Ֆրանքլին Ռուզվելթի, կը ճանչնար, ու դիւանագիտական յարաբերութիւններ կը ստեղծէք Սովետական Միութեան հետ : Թուրքիա՝ Աղդերու Լիկայի անդամ կ'ընդունուէք : Իսկ Գերմանիոյ մէջ իշխանութեան կը տիրանար նացի կուսակցութիւնը, եւ իր զեկավարը՝ Ասոլֆ Հիթլեր, կը ստանձնէք վարչապետի պաշտօնը : Ասոլֆ Հիթլեր, որ իր դաղափարական, քաղաքական եւ ընկերային տեսակէտները պարզած էր իր «Մայն ՔամՓ» զիրքին մէջ՝ նախքան իշխանութեան տիրանալը, ցեղազաւական համոզումներով՝ կը հաւատար Արիական ցեղին գերակայութեան, եւ հակասեմական զօրաւոր զգացումներ կը տածէք :

Քաղաքական այս իրադարձութեանց մէջ, Գարեգին Նժդեհ, որ 1932 թ.ին Բարիկի մէջ գումարուած Հ.Յ. Դաշնակցութեան 12-րդ ընդհանուր ժողովին կողմէ Ամերիկայի Միացեալ Նահանջներ զրկուած էր, Հռն, 1933 թ.ին կը Հիմնէք ամերիկահայ «ցեղակրօն» ուխտերը (4) : Վերոյիշեալ «ցեղակրօն» ուխտերու ծրագիր-կանոնադրին համաձայն, անհրաժեշտ էր «ստեղծել ընդհանուր կեդրոն մը, ուր հայ պատանեկութիւնն ու երիտասարդութիւնը դաստիարակուին համացեղային սկզբունքներով եւ ողիով» (5) :

Նժդեհի «Ցեղային Արթնութիւն» գրութենէն հատուած մը, որ կը կրէ «Ցեղակրօնութեան Հաւատամքը» խրագիրը, լաւագոյնս կ'արտայայտէր անոր շարժումին հաւատամքը.

«Ցեղակրօնութիւն»,

«Լօգանում եւ Լօգանից յետոյ, անսպասելիօրէն վիրաւուած, զարնուած անարդանքի փոշիների մէջ, իր խորքի մէջ ապտակուած, ցնցուած հայ հոգու ծնունդն է դա :

3. Charles Warren Hostler, **Turkism and the Soviets**, London, 1957, p. 221, f. n. 1.

4. ԱՅ, ՆԺԴԵՀ (Կեամբն ու Գործումեւուրիմը, Նշխարմեր, Վկայութիւններ), իրաւ. Ցեղակրօնական Ալպոմի, Պէյրուք, 1968, էջ 235-241 :

5. Նոյնը, էջ 242 :

«Զէտ, այլեւս այսպէս ապրել կարելի չէ, ապրել առանց սեփական իրաւունքի, արժէքի եւ արժանիքի գիտակցութեան, առանց ներքին հպարտութեան — առանց սեփական կեանքի — չէ, այսպէս չէ ուզում ապրել նորահաս սերունդը»:

«Անցեղաճանաչ՝ անզօր ու նուաստ է հինը. մեզ պէտք է նոր հայը, որին սպասում ենք ցեղակրօնութիւնից: Մեզ պէտք է ցեղակրօն հայը, որ զօրկը դիմանալ մերօրեայ ժաղաքական աշխարհին:

«Ցեղակրօնութիւն —

«Ցեղիս նամաշումն է դա, նամաշումը մի գերիվերոյ ուժի, չութեան.

«Երկրորդ՝ այդ ուժ էուրիւնից լիմելուս գիտակցութիւնն է դա».

«Ապա՝ այդ ուժ-էուրեան ցմահ հաւատարիմ մնալուս ուխտն է դա» (6):

Ցեղակրօնութեան շարժումը ծրագրապէս դուրս մնալով մէկ-տեղ չ. Յ. Դաշնակցութեան ոլորտէն, կը վայելէր անոր քաջալերանքը: Դաշնակցութեան ծանօթ ղեկավարներէն՝ Նիկոլ Աղբալեան, Նժդեհի ուղղած իր 17 Յունուարի, 1934 թուակիր նամակով, ի միջի այլոց, կը գրէր.

«...Շարժումը հոգեբանական հիմունքներ ունի, որովհետեւ ազգային զգացումը իրը ցեղային զգացում զօրաւոր է հայ տարրի մէջ, շատերը կարող են յարել այդ շարժումին, որ ծրագրապէս դուրս է կուսակցութենէն, բայց իր խորքի մէջ խորապէս ազգային է, որով շատերը, որ կուսակցութեան ծրագրէն կը խրտչին անոր ընկերվարական հիմքերու պատճառով՝ դիւրութեամբ կրնան յարիլ այդ շարժման, որ ազգային է՝ ըլլալով ցեղային, բայց ընկերվարական չէ: Այդ շարժումի շնորհիւ կը ստեղծուի մէկ առողջ հայութիւն, ինչ որ անհրաժեշտ պայման է ամէն քաղաքական գործունէութեան...» (7):

Հակառակ այն հասկացողութեան որ ցեղակրօն շարժումը «ծրագրապէս դուրս էր կուսակցութենէն», Գ. Նժդեհ չէր դադրեր նոյն այդ կուսակցութեան անունով յայտարարութիւններ կատարելէ: Առոր՝ «Դաշնակցութիւնը եռագոյնը վերցուցած կ'ըսէ աշխարհին՝ Հայրենիք կ'ուզեմ» խօսքը որպէս «պատերազմի յայտարարութիւն» կը դիմաւորուիր, արձակուած Սովետական Հայաստանի դէմ: Եւ այդ առիթով, ամերիկահայ համայնավարներու օրկան «Բանուոր»ը,

6. Նոյնը, էջ 242-243:

7. Նոյնը, էջ 248-249:

իր 6 Հոկտեմբեր, 1934թ.ի համարին մէջ կը դրէք. «Ե՞րի՞թէ այս բացուտու զօրսակոչ մը չէ բոլոր դաշնակ շարքայիններուն, որպէսզի եռադոյնը եւ հրացանները շալկած՝ պատրաստուին Հայաստանի վրայ յարձակելու։ Մի՞թէ ասիկա պատերազմի յայտարարութիւն մը չէ Ա. Հայաստանի դէմ, իշխանութիւնը տապալելու, երկիրը գրաւելու։ Եւ նաև կիրի վարչական վարչական աստանի վերահաստանելու։» (8)։

Ամերիկահայ հակամարտ ճակամաներու բորբոքած տրամադրութիւնը այդ օրերուն առաւել եւս կը բռնկէք Դեւոնդ Արքեպիսկոպոս։ Դուք եանի սպանութեամբ։ Եւ այդ ալեկոծող քարոզչական պայքարին կու դար բարդուելու ցեղակրօն շարժումին տարած զաղափարախօսական արշաւը։

Ցեղակրօն ուխտերու Ա. պատզամաւորական ժողովը աեղի կ'ունենար 1933թ.ի Յուլիսի 16-ին, Պոսթընի «Հայրենիք»ի չէնքին մէջ, ուր «Նախապատրաստական լայն աշխատանքներ տանելու նպատակով» կ'որոշուէք «Կաղմակերպութեան առաջին պատզամաւորական ժողովը գումարել 1934թ.ի Յունիսի 1-3։ Նոյն օրը կը կայսնար նշանակուած ժողովը «Հայրենիք»ի սրահին մէջ, նախազահութեամբ Գ. Նժդիկի։ Առաջին այս համագումարին էր որ կ'որոշուէք կազմակերպութիւնը Ցեղակրօն Ուխտերը կոչել։ Հ. Յ. Դ. Ամերիկայի կերպունական կոմիտէն «Ցեղակրօն Ուխտերու առաջին համագումարին» կը նույիրէք եռաղոյն դրոշակ մը։ Համագումարը կ'որոշէք «Հեռազրել Հ. Յ. Դ. Բիւրոյին, Խոստանալով անոր, որ Ցեղակրօն Ուխտերը եւս ողիտի քալին Հ. Յ. Դ. Դաշնակցութեան զծած ճամրով։ Յունուարի 14-ը կը հոչակուէք Ցեղակրօն Ուխտերու Օր։ Իսկ «Հայրենիք» շարաթաթերթը կը նկատուէք ցեղակրօններու օրկան» (9)։

Ցեղակրօններու շարժումը նացի Գերմանիոյ մէջ լաւ ընդունելութիւն կ'ունենար։ Նացի Գերմանիայէն գիրքեր կը դրկուէին Ցեղակրօն Ուխտերուն, ինչպէս՝ Հ. Վ. Խոնդլըրի «Վիշապներու Աշխարհէն» 200 օրինակ։ Պեղինի մէջ կը կազմուէք ցեղակրօններու մասնաճիւղ մը։ Գերմանիոյ Զեմնից քաղաքէն նացի մը՝ Հեմությանկ, «Հայրենիք Ուկելի»ի 3 Մայիսի, 1935թ. համարին մէջ կը պատասխանէք ցեղակրօնի մը հարցումին՝ Հ. Յ. Դաշնակցութեան նպատակներուն հանդէալ Ռայխի գիրքին մասին, գրելով. «Մենք՝ գերմաններս, կը կենանք ոչ միայն օտարի լուծի տակ ապրող գերման մեր հայրենակիցներուն ինքնորոշման սկզբունքներուն համար, այլ նաեւ ուեւէ ազգի, որ նոյն ձեւով կը տառապի։ ... Ազգային-ընկեր-

8. Նոյնը, էջ 256։

9. Նոյնը, էջ 250, 252։

վարութիւնը զլիսաւոր նեցուկն է ապդային զաղափարին եւ վճռակամ հակառակորդը գերութեան : ... Մենք՝ գերմանացիներս, չենք կը նար ձեր պահանջները իրք ամբողջապէս օրինաւոր չճանշաւլ : ... Ձեր նպատակն է եւ պէտք է ըլլայ հայկական վերածնունդ մը՝ հայկական ազատութեան համար, հայկական ողիին մէջ : Մենք՝ գերմաններս, կ'ուզենք մեր երկրացիները օտարի լուծէն ազատ տեսնել : Դուք որպէս հայ հայրենասէր մը կ'ուզէք հայրաստանը կրկին ազատ տեսնել : Կրնա՞նք մենք երկուքս ասիէ աւելի աղնիւ նպատակ մը ունենալ» (10) :

Գ. Նժդեհ իր գրութիւններէն մէկուն մէջ կ'ըսէր . «Այսօր Գերմանիան եւ Խտալիան զօրաւոր են որովհետեւ իրք ազդ կ'ապրին եւ կը չնչեն ցեղային նպատակներով» (11) : «Հայրենիք»ի 1936 թ.ի 1 նոյեմբերի թիւի խմբագրականին մէջ, ի մէջի այլոց կը գրուէր . «Ով կրնայ երաշխաւորել որ Գերմանիա եւ Խտալիա իրենց լեհ ու հունգարացի եւ այլ դաշնակիցներով, կամ անոնցմէ անկախ, պիտի չփորձեն Անդրկուպկասէն անդին ներթափանցել, ինչպէս զերմանները ըրին 1918 թ.ին : Ուրեմն, փոխանակ մեր ճակատագիրը կապելու Սովետական Միութեան բանպարտելից բանակին, աւելի իմաստութիւն չէ՝ հայերուն որ մտածեն այն օրուան մասին, երբ այդ բանակը ճգնաւած է, ւքած է մեր մայր հայրենիքը, եւ անպաշտպան ճգնած է մեր հայրենիքի ժողովուրդը» (12) :

Այս բոլորը կը զուրգադիպէին Գերմանիոյ եւ Խտալիոյ նախապատերազմեան յաջորդութիւններու շըանին : Ֆաշիստ Խտալիան 1935 թ.ին կը յարձակէր Եթովպիոյ վրայ, Հիթլեր՝ 1936 թ.ին կը վերացինէր Հաննոսի աւազանը, իսկ Սպանիոյ քաղաքացիական պատերազմը կը բանկէր Ցուլիսին :

Հ. Յ. Դաշնակցութեան եւ Նժդեհի փոխարարերութիւնները սակայն սկզբնական ըրջանի իրենց սիրամիր ընթացքէն դուրս գալով՝ տակաւ կը վատթարանային : Դաշնակցական պատմագրող Սարգիս Աղամեանի համաձայն՝

«Այս երկիրը (ԱՄՆ, Զ. Մ.) հասնելէն անմիջապէս ետք, ան-

10. Congressional Record, U. S. A., proceedings and debates of the 79th Congress, First Session, Extension of Remarks of Hon. Frank E. Hook of Michigan, in the House of Representatives, Friday, May 4, 1945. 653929/12451.

11. Նայնե և. «Hairenik Weekly», Boston, April 10, 1936.

12. Congressional Record, op. cit.

(Նժդեհ, Զ. Մ.) պատրաստուեցաւ երիտասարդութիւնը կազմակերպելու: Իր այս քայլին մէջ Դաշնակցութիւնը ամբողջական նեցուկ շնորհէց իրեն, եւ սակայն անակնկալի եկաւ, ու պատրաստուած չէր այն բանին, որ յաջորդեց: Նժդեհ Համոզումով վիճեցաւ թէ բոլցելիկ կայսրապաշտութիւնը պիտի զսհանայ մի միայն աշխարհի ամբողջական տիրապետութեան տակ ազգորդ իւրաքանչիւր ազդ պիտի կորսցնէր իր աղդային ինքնութիւնը և մշակութային արժէքները: ... Բայց Նժդեհ շատ հեռուն զնաց: Ան քննադատեց Դաշնակցութիւնը իր «անփութութեան» համար, ու ջատապովեց կազմակերպումը հին օրերու զինուորական խմբակներուն, թափանցելու Սովետական Միութեան [սահմաններէն] ներս, խափանարարելու ու խորտակելու համար բոլցեւիկեան կառավարութիւնը Հայաստանի մէջ: Ան ջատապովեց զինակցութիւնը ունի ժողովուրդի կամ խմբակցութեան հետ, որ պատրաստ էր կոռուելու սովետներուն դէմ: Ան բնաւ նացի մը չէր, ոսկայն բացայայտօրէն իր կարծէքները դրսեւորեց պաշտպանելով Սովետական Միութեան դէմ նացի ընդդիմութիւնը: ... Ան սկսաւ իրը առողջ ազգայնական մը, զայթեցաւ ազգայնամոլութեան մէջ, ու վատթարացաւ ցեղապաշտութեան մէջ: Դաշնակցութիւնը ընդդիմացաւ անոր զաղափարներուն ու ծրագիրներուն: Կազմակերպութիւնը, որուն համար այնքան աշխատած էր, թերեւս դժկամելով, արտաքեց զայն» (13):

Սպանիոյ քաղաքացիական կոփւները (1936-1939 թթ.), որոնք համաշխարհային զալիք պատերազմին փորձագաչտը կ'ըլլային, իրեն «կը հրաւիրէին» նաև սփիւռքահայ աջ ու ձախ խմբաւորումները:

13. Sarkis Atamian, **The Armenian Community**, New York, 1955, pp. 389-390. Հ. Յ. Դաշնակցութեան օրկանիներէն «Ազգակ», իր 19 Սեպտ. ի, 1963 թուակիր համարին առաջին էջին վրայ հրատարակելով Գ. Նժդեհի լուսամկարը, կը տեղեկացրէր. «Ամերիկայի Հ. Յ. Դաշնակցութիւնը անցած կիրակի օր, շնորհանդիսաւութեամբ մը կատարած է Գարեգին Նժդեհի կիսանդրիին բացումը Հայաստան Գէմփին մէջ: Երիտասարդ Դաշնակցականները իրենց երախտագիտութիւնը արտայայտած են հաւատաւոր գործիչնին, որ Միացեալ նահանգներու մէջ վնասական դեր ունեցաւ զաղափարական սերումդի մը դաստիարակութեան գծով, եիմը դմելով ցեղակրօն շարժումնին: Մեր պաշտօնակիցը՝ «Հայրենիք» այդ առքի քացակի ըի մը հրատարակած է, ոգեկանիւով Զամգեղուրի հերոսի յշշատակը»: Ապա՝ «Ազգակ» նոյն համար երկրորդ էջի վրայ կը հրատարակէր Համաստեղի մէկ յօդուածը՝ «Հաւատաւորը», նուիրուած Գ. Նժդեհի: Այս բարոք կու զան հաստատելու թէ Նժդեհ վերաբեւարուած էր:

Նախկին դաշնակցական խմբապետ Թորգոմի առաջնորդութեամբ՝ Յունաստանի մէջ կը կազմակերպուէր կամաւորական խումբ մը, որ կը մեկնէր Սպանիա եւ ինքզին կը դնէր Զօր. Ֆրանքոյի տրամադրութեան տակ, ճակատելու համար երկրին հանրապետական-ներուն գէմ (14): Մինչ նոյն օրերուն, հանրապետականներու կողքին՝ Ֆրանքոյի ուժերուն գէմ կը կռուէին ամերիկահայ «Բանուոր» թերթի խմբագիրներէն՝ Վահրամ Գէորգեանի ղեկավարած «Ծոկատի հայ կամունիուս բանուորները», որոնք ուշագրութիւն կը զրաւէին յատկապէս Խարամայի եւ Կուտալախարայի կոփներուն: Վ. Գէորգեան կը սպաննուէր ուազմաճակատի վրայ, 1937 թ.-ի Յուլիսին (15):

Գերմանացի ցեղազաշու ու ուսումնապաշտ վիլիսովիայ Ֆրետերին Նիցչէի միտքերը եւ իտալացի Փաշիստ զարափարախօս Կապրիէլէ Տ'Անունցիոյի բանաստեղծութիւնները սկսած էին արձագանք դանել Հ. Յ. Դաշնակցութեան մամուլի էջերուն մէջ, որուն ղեկավարներէն Արշակ Ջամալեան յարմար կը նկատէր որ կուսակցական շարքերը աւելի ծանօթանան իտալոյ իրականութեան, «ուր ուսանելի շատ բան կայ մնզ համար» կը զրէր ան: Ջամալեան մինչեւ իսկ ողիմումներ կատարած էր Մուսոլինի կառավարութեան մօտ» (16):

1936 թ.-ի Մայիսին, Բարիզի մէջ, նախաձեռնութեամբ Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավարներէն Արշակ Ջամալեանի ու վրացի մենշևիկ գործիչներու, կը կազմակերպուէր «Հայ եւ Վրացական Միութիւնը», որ կը պահանջէր «Հայաստանի եւ Վրաստանի անկախութիւնը»: Այս առիթով հրատարակած միացեալ կոչը, զոր կը ներկայացնենք յապատճենով, կը յայատարարէ:

«Պատմական վայրկեանը զոր կ'ապրինք, հրամայականօրէն կը հրահանդէ հայ եւ վրացի ժողովուրդներուն՝ նորէն բռնել իրենց միութեան հին, վստահելի եւ փրկարար ուղին:

«Եւրոպական մայր ցամաքին վրայ ստեղծուած քառորդ Հեռաւոր Արեւելքէն առաջացող ուսումնաչունչ փոթորիկը անխուսափելի օրէն կը մզեն աշխարհը դէպի մի նոր, հոկայածաւալ, թերեւս եւ համաշխարհային պատերազմ, որ կրնայ վերջանալ ահարեկումներու եւ

14. Հրաչիկ Սիմոնեան, Սփիւռքահայութիւնը Սոցիալ-Քաղաքական Պայքարի Ռւզիներում, Երևան, 1968, էջ 415-416:

15. Նայթը, էջ 416, եւ էջ 416 ծան. 3:

16. Տես' Հ. Սիմոնեան, Եշ. աշխ., էջ 415: Յ. Բարազեան, Խքնակենսագրութիւն եւ Յուշեր, Գահիք, 1960, էջ 60: «Հայրենիք», (ամսագիր), թիւ 9, 1963, էջ 11-12:

սովահարութիւններու միջոցաւ կեանքի կոչուած ոռւսական խորհրդային հայսրութեան փլուզումով։

«Պատմութիւնը կը վկայէ, որ հայերն ու վրացիները՝ հինէն ի վեր կապուած իրարու ընդհանուր մշակոյթով եւ ընդհանուր քաղաքական ճակատագիրով՝ յաճախ միացեալ ուժերով պայքարեր են իրենց ազգային գոյութեան պահպանման համար։

«... Այս միութիւնը տեսականացնելու եւ ամբապնդելու դորձին մէջ, առարկայական ազդակիներ եւս, անշուշտ, ունեցեր են իրենց գերը։ Հայստանը, չնորհւ իր աշխարհազրական զիրքին, ընդհանրապէս պահակի դեր կը կատարէր Վրաստանի համար՝ առաջին հերթին կուրծք տալով հարաւէն արշաւող ընդհանուր թշնամիներու դէմ։ Վրաստանն ալ, իր հերթին պատուար կը հանդիսանար Հայստանի համար՝ հիւսիսական հորդաներու դէմ եւ յաճախ ալ պատան կու տար հարաւային թշնամիներէն հալածական հայ ժողովութղին։

«Այս միութիւնը շարունակուեցաւ մինչեւ վրաց թագաւորութեան եւ անդրկովկասեան հայկական հողերու կցումը Ռուսաստանին։ Ռուսական իշխանութիւնը իր divide et impera (բաժանեալ զի տիրեսցես) քաղաքականութիւնով նենզօրէն իրար դէմ լարեց հայ եւ վրացի ժողովուրդները եւ քայլայց անոնց վաղեմի բարեկամութիւնն ու միութիւնը։ Եթէ այս զիրախտութիւնը չլինէր՝ յետպատերազմեան դէպէերը չէին ունենայ այն հետեւանքը, որ Ռուսաստանը նուաճէր կովկասեան անկախ հանրապետութիւնները, իսկ Թուրքիան ալ հաստատուէր հայկական եւ վրացական ընդարձակ նահանգներու վրայ...»

«Աչքի առջեւ բերելով, թէ՛ անցեալի, թէ՛ ներկայի եւ թէ՛ ապագայի դէպէերն ու հաւանականութիւնները, որոնք այնքա՞ն սպառնալից են Անդրկովկասի համար, ՀԱՅ-ՎՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԸ սրտավին կոչ կ'ընէ, առանց խմբակցական եւ կուսակցական խտրութեան, բոլոր Հայերուն եւ Վրացիներուն՝ լինեն անոնք հոն, Հայրենիքին մէջ թէ այստեղ, արտասահման՝ որ ամէնքը, իրենց բարոյական, մտաւոր եւ նիւթական ուժերը մէկտեղելով՝ մէկ ամուր, հայ-վրացական կոռուն կազմեն՝ ինչպէս կ'ընէին իրենց հին նախնիները նման պարագաներու մէջ։

«ՀԱՅ-ՎՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԸ վստահ է նաեւ, որ Հայերուն եւ Վրացիներու բազմադարեան հարեւանները՝ Ազգբէջանցիք եւ Հիւս։ Կովկասի Լեռնականները՝ որոնց հետ անոնք ընդհանուր շահեր եւ նպատակներ ունին, բացառիկ համակրանքով կը դիմաւորեն հայերուն եւ վրացիներու միացման դործը։ Զէ՞ որ այս երկու ժողովուրդներու բաժնուած լինելը պատճաններէն մին եղաւ, որ մենք,

մօտիկ անցեալին, կորսիցուցինք մեր ընդհանուր հայրենիքը՝ Աղաս Կովկասը։ Մէնք համոզուած ենք որ Կովկասեան ժողովուրդներու միացումը մեր օրերուն այլեւս անիրականանալի երազ չէ։ Ասոր իրեւ ապացոյց կրնան ծառայել 1930ի դէպքերը, երբ, ըստ պաշտօնական հաղորդագրութեան, Անդրկովկասի «Խորհրդային իշխանութեան դեմ միացել էին ամենք»։ Բամբ հասեր էր հոն, որ Թուրքերու ապրաւամբութիւնը կը գեկավարէր հայ քահանայ մը, Դարալազեազի շրջանին մէջ հայերը կը կոռուկին քուրք գեկավարներու ձեռքին տակ, իսկ Շամբորի շրջանին մէջ իմամը կ'երդութեանցնէր շիամերը, սիւն-նիմերը, լուսաւրչականները եւ օրքորքսները» («Բաղուայ Բանուոր», 1930 թ. Յունիս 18)։

«ՀԱՅ - ՎՐԱՅՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ Հիմնական նպատակները պարզ են եւ կենսական։ ՄԻՈՒԹԻԻՆՆԸ, կովկասեան միւս հանրապետութիւններու կողքին, կը պահանջէ Հայաստանի եւ Վրաստանի անկախութիւնը ազգային հողերու այնպիսի սահմաններով, որ բաւարար լինին անոնց բնականոն պետական գոյութեան համար։

«ՄԻՈՒԹԻԻՆՆԸ կը հետամտէ նաեւ որ Կովկասեան չորս ազատ հանրապետութիւնները սերտօրէն միանան եւ միահամուռ ուժերով պաշտպանեն իրենց երկիրները ամէն մի ոտնձգութեան դէմ, ուրկէ ալ ան դալու լինի...» (17)։

Սփիւրքի մէջ խմորուղ վերոյիշեալ քաղաքական աշխարհայնացքներուն զուրացէն, ուշադրաւ համեմատութեամբ կը շարունակուէր ներգաղթը՝ դէպի Սովետական Հայաստան։

1926-1929 թթ.-ուն՝ Յունաստանէն, Թուրքիայէն եւ Ֆրանսայէն մօտաւրապէս 6000 հայեր կը գաղթէին Հայաստան։ 1931 թ.-ին, Հայաստանի մէջ պէտական որոշում կ'անցնէր «Հայերի մասսայական նոր ներդադթ արտօննելու մասին»։ 1932-1933 թթ.-ուն՝ Յունաստանէն, Պուլկարիայէն եւ Ֆրանսայէն աւելի քան 8000 հայեր կը ներգաղթէին, իսկ 1936 թ.-ին Ֆրանսայէն կը ներգաղթէին 1800 հայեր։ 1926-1936 թթ.-ուն միջնեւ երկարող տասնամեակին, հաշուած նաեւ «անհաստական կարգով» շուրջ 7000 հայերու գաղթը Հայրենիք, աւելի քան 42,000 հայ մարդ կը ներգաղթէր Սովետական Հայաստան։ Դէպի Սովետական Հայաստան կազմակերպուած ներգաղթի այս աշխատանքին մէջ մնձ էր բաժինը Հայաստանի Օգնութեան կոմիտէին (ԶՕԿ), որուն արտասահմանեան բաժանմունքներու թիւը 1936 թ.-ին կը հասնէր 200ի։ 1936 թ.-ի Յուլիսին կը յայտարարուէր

17. Գարբիէլ Լազեան, Հայաստան եւ Հայ Դատը, Հայ եւ Ռուս Յարարերու թիւններու լույսին տակ, էջ 332-333։

Սովետ. Միութեան Նախարարաց Խորհուրդի եւ Համկ(ր)կ կենտրոնի որոշումը «Հայաստանի ՍՍՀ ներդադթած հայերի համար յար-մարութիւններ ստեղծելու միջոցառումներու մասին» : Այս ուղղութեամբ երբ կ'որոշուէր նախապատրաստական մեծ աշխատանքներ ձեռնարկել, «միջազգային դրութեան լարուածութեան եւ անհատի պաշտամունքի հետ կապուած մի շարք լուրջ գժուարութիւնների պատճառով հայրենազարձութիւնը դադարեց» : 1937 թ.ին, արտասահմանի մէջ կը դադրէին ՀՕԿ-ի գործունէկութիւնները, որուն մասնաձիգերը Սովետ. Միութեան մէջ արդէն դադրած էին 1926 թ.ին (18) :

1936-1937 թթ.-ուն, սակայն, Հայաստան ոտք կը դնէ պատմական նոր հանգրուանի մը սեմէն ներս :

1936 թ.-ի Յունիսի 12-ին կը հբապարակուէր ՍՍՀՄ-ի նոր սահմանադրութիւնը, որ նոյն տարուան նոյ.-ի 25-ին կը Հաստատուէր ՍՍՀՄ-ի սովիետներու 8-րդ Համազումարին : Նոր սահմանադրութեամբ կը ֆնջուէր «Անդրկովկասեան Ֆենքերացիան», Հայաստանը, Ազգրապէճանը եւ Վրաստանը կը դառնային միութենական հանրապետութիւններ : ՍՍՀՄ-ի նոր սահմանադրութեան հիման վրայ, Հայկական ՍՍՀ-ի նոր սահմանադրութիւնը 1937 թ.-ի Փետրուարին կը դրուէր Համաժողովրդական քննարկման, իսկ նոյն թ.-ի Մարտի 23-ին, ՍՍՀՄ-ի սովիետներու 9-րդ արտակարդ համազումարին կը հաստատուէր Հայկական ՍՍՀ-ի նոր սահմանադրութիւնը (19) :

Անդրկովկասեան հանրապետութիւններու համար ստեղծուած նոր իրավիճակը խանդավառութեամբ կը դիմաւորուէր խնդրոյ առարկայ հանրապետութիւններու ժողովուրդներուն կողմէ : Սակայն դժգոհ էին արտասահման հաստատուած կովկասեան հակասութան խմբակցութիւնները, որոնք կը հետամտէին վարչաձեւի փոփոխութեան :

Սակայն նոր սահմանադրութեան իրավործումը կը հանդիպէր լուրջ գժուարութիւններու, որոնք կը յառաջանային «Ստալինի անձի պաշտամունքի հետ» : Ստալին խախտած էր հաւաքական ղեկավարութեան վնօրմաները, «ճանչցուած լաւագոյն կադրերի նկատմամբ թոյլ էր տալիս վարչարարութիւն, բռնութիւն եւ այլն» : «Անհատի պաշտամունքը մեծ վնաս հասցըրեց նաեւ Անդրկովկասի ժողովուրդներին» : Շահագործելով Ստալինի հովանաւորութիւնը, Բերիան՝

18. Փրոֆ. Շ. Ռ. Յարուրի մեամ, Հայ ժողովրդի Պատմութիւն, Դ. Խոր., Երևան, 1970, էջ 272:

19. Նոյնը, 206-207:

«իր գործակիցների հետ միասին շարքից հանեց կուսակցական ու պետական բազմաթիւ աչքի ընկնող զործիչների, գիտութեան, դրականութեան ու արուեստի տկանուոր շատ ներկայացուցիչների։ 1936 թ.-ի Յուլիսին՝ Բերեյի կամայականութեան դուռը դարձաւ ՀԿ(ր)Կ ԿԸՆԱԿՈՄԻ առաջին քարտուղար, Ազասի Խանջեանը։ 1936-1937 թթ.-ուն, մեծ թափով յառաջ քչուեցաւ «Կազբերի ջարդը»։ Որպէս թէ «կը յայտնաբերուէին» «նացիոնալիստական-տրոցիկուտական», կամ՝ «Խանջեանական» խմբակներ, որոնց հետ «գաֆան դատաստան» կը սարգուէր։ Այսպէս՝ գաֆանօրէն կը սպաննուէին Սարդիս Սրամիոնեանը (Լուկաշին), Հայկ Յովսէփեանը, Սահակ Տէր Գարբիչեանը, Սարգիս Կասեանը, Ալեքսանդր Բեկզադեանը, Արամայիս Երզնկեանը, Դրաստամատ Սիմոնեանը, զօրարաժնի Հրամանատար Յակոր Աթոյեանը, տաղանդաւոր Վրոզենը՝ Եղիշէ Զարենցը, Ակսել Բակունցը, Վահան Թոթովինցը, եւ գեռ բազմաթիւ ուրիշներ (20)։

Սովետական Հայաստանի մէջ Հայ ժողովուրդի ականաւոր այս դրականերուն հանդէպ որդեղրուած վերոյիշեալ քաղաքականութիւնը չէր կրնար իր անդրագարձը չունենալ սիրոքահայ կուսակցական-քաղաքական կեանքին։ Ստալին-Բերիա զեկավարութեամբ գործադրուած հակածողովրդական այս վայրագութիւնները լաւադոյն առիթը կը ստեղծէին Կովկասէն արտասահման հաստատուած քաղաքական նախկին զործիչներուն եւ հակասովիտ խմբակցութիւններուն, իրենց պայքարը սրելու սովետական իշխանութիւններուն զէմ։ Արտասահմանի մէջ Հակասովիտական այս խմբումները միաժամանակ պարարտ հող կը գտնէին միջազգային քաղաքական վատթարացումին մէջ, ուր նացի քարոզչութիւնը մեծ թափով կը զարգանար։

Նացի գաղափարախօսութիւնը իրեն համար հող կը գտնէր նաև բարիզահայ սեղմ շրջանակի մը մէջ։ Նոյն այն շրջանակը կը հիմնէր «Հայ Երիտասարդաց Ակումբը», որուն անդամներէն ոմանք, աւելի ուշ՝ պիտի Հիմնէին «Հայ Աղջայնական Միութիւնը», որ իր հերթին՝ Վիդէն Սեղբոսեանի (Շանթ) խմբագրութեամբ կը հրատարակէր «Աղջ» պարբերաթերթը։ Թերթը՝ նացի ցեղապաշտական քարոզութեան առջնթեր, կոչ կ'ուղղէր ստեղծելու միացեալ ճակատ մը՝ բաղկացած վրացիներէ, Հայերէ, աղրաբէյճանցիներէ ու Հիւսիսային կովկասցիներէ, պայքարելու համար «ընդհանուր թը»-

20. Փրափ. Շ. Ի. Յարուրիմեան, Նշ. աշխ., էջ 270-271։ Գերսամ Ահարոնիսան, Մէջ Եւազի ձամբուն Վրայ, էջ 182-183։

նամիշին՝ բոլշեվիդմի դէմ, յանուն «Միացեալ եւ Ազատ Կովկասի» : 1938թ.ին կը գալրէք «Աղջի Հրատարակութիւնը, որուն չուրջ համախմբուած հայ աղջայնականներ, 1939թ.ի սկզբին, իրենք զիրենք կը դնէին «Կովկասի խմբաւորումի տրամադրութեան տակ» : Այս խմբաւորումին նպատակն էր Ռայխի հովանաւորութեամբ ստեղծել «անկախ կովկասեան պետութիւն [մը]՝ համադաշնակցային հրաժենքներու վրայ» (21) :

Համաշխարհային նոր պատերազմի մը բռնկումով՝ կովկասեան վտարանդի հակասովետական խմբակցութիւնները կը յուսային Սովետական Միութեան փլուզումը տեսնել, որմէ ետք, միանալով նացի Գերմանիոյ, կը յուսային իրենց կորսնցուցած իշխանութիւններուն վերատիրանալ՝ Գերման հովանաւորութեան տակ :

Կովկասեան այս խմբակցութիւնները, Բարիզի մէջ, տաղըստանցի Հայտար Պամմաթի խմբագրութեամբ, 1937թ.ի նոյեմբերէն սկսեալ՝ «The Caucasian Quarterly» («Կովկասեան Եռամսեայ») անուն պարբերաթերթը կը հրատարակէին, որուն նպատակն էր «Կովկասի աղատարագրումը օտարի տիրապետութենէն եւ տեղծումը անկախ կովկասեան պետութեան մը, կովկասեան ժողովուրդներու համագալնակցութեան հիման վրայ», ինչպէս կը յայտարարէր հանդէսը իր առաջին համարին մէջ :

Սոյն պարբերագիրքին ու անոր տեսակէտներուն չուրջ բոլորուած էին վրացի մենչեւիկ, աղքաբէյճանցի մուսակաթական, տաղըստանցի եւ այլ հակասովեան կովկասեան տարբեր : Արծրունի անունով հայ մը կ'աշխատակցէր թերթին : Հ. Յ. Դաշնակցութիւնը պաշտօնապէս մաս չէր կազմեր այս խմբաւորումին :

Յաջորդական յօդուածներով, պարբերագիրքի հրատարակիչները, ու ապա՝ անոր ետին կանգնող խմբակցութիւնները կոչ կ'ուղղէին հակահամայնավար հայերուն, իրենց շարժումին միանալու : Հրատէրը առաջին հերթին կարելի էր ուղղուած նկատել Հ. Յ. Դաշնակցութեան, ինչպէս նաեւ սոյն կազմակերպութենէն անկախարար դործող աջակողմեան ցեղապաշտ խմբակցութիւններու եւ անհատներու :

Թ. էլեխոթի՝ պարբերագիրքի առաջին համարին մէջ, իր՝ «Կովկասը Հիւսիսի եւ Հարաւի Միջեւ. Հայկական Խնդիրը» խորագրեալ յօդուածով ցոյց կու տար թէ՝ հակահամայնավար հայ կադմակերպութիւնները կարեւոր կը նկատէին Թուրքիոյ մէջ հայոց ու-

21. Հ. Ախմանեան, Ն. աշխ., էջ 413:

նեցած հողային պահանջներու նկատմամբ վերոյիշեալ կովկասեան տարրերու համախմբումնին դիրքորոշումը ի նպաստ հայոց : Իսկ կովկասեան այդ տարրերը կը մերժէին նման դիրքաւորում մը :

Էլեխոթի կը գրէր . «Հայկական այն թելազրութեան, որ մենք Թուրքիոյ հետ մեր յարաբերութեանց մէջ պէտք է կառավարուինք Թրքահայոց վրէժը առնելու հաստատմատութեամբ, եւ թէ պէտք է յայտարարենք թէ Թուրքիան կովկասի թշնամին է, մենք կը պատասխանենք, ոչ» : Յօդուածագիրը ապա կը յայտնէր թէ՝ Հայաստան ըսելով իրենք միայն նկատի ունին կովկասեան Հայաստանը, որ անրաժանելի մասն է կովկասին . Կովկասը կը պատկանի հայոց, ինչպէս մեր բոլորին, եւ մենք միշտ մեր պարտականութիւնը պիտի ընենք անոր Հանդէպ :

Անգրագառնալով «ներքին» հողերու հարցին, յօդուածագիրը կ'ըսէ թէ ինք անտեղեակ է Բարիի գտնուող վրացի եւ ալրաբէյանցի ղեկավարներու դիրքորոշումին : Հաւանաբար անոնք լուս մնան այս խնդրին առընչութեամբ, քանի որ հարցին պատասխանը պէտք է դայտելուայն ժողովուրդներու ղեկավարներէն : Ապա՝ էլեխոթի կ'աւելցնէ թէ՝ կովկասեան համարաշնակութեան մէջ, զոր իրենք կը ժամանակն ստեղծել, ներքին սահմանները քաղաքական-աշխարհադրական նշանակութիւն պիտի չունենան, այլ միայն՝ վարչական : «Համայն կովկասի հողամասը բաց պիտի ըլլայ հայերուն եւ իրենց նախաձեռնող ողիին :

Էլեխոթի շարունակելով կ'ըսէ թէ՝ հայերը միայն խօսքով չեն գոհացած, այլ՝ Արշակ Զամալեան եւ Արշակ Զօպանեան փորձած են իրենց հայկական գաղափարները զործադրութեան դնել կովկասի մէջ : Եւ որպէս փաստ յառաջ կը քէ այն իրողութիւնը, որ Հայաստանի կոմկուսի Բ. Քարտուղար Ամառունիի համաձայն՝ Զօպանեան Բարիգէն Երեւան գալով, Աղասի Խանջեանի հետ այս հարցերով խօսացած է, եւ Զամալեանի անունով յայտնած է թէ Հ. Յաշնակցութիւնը կը մնայ սովետական ուժին դէմ՝ իր գաղափարական հակառակութեան դիրքին վրայ : Յօդուածագիրը կ'աւելցնէ թէ Զամալեան կը յուսայ հայոց նպատակներուն հասնիլ Որուսիոյ միջոցով : Ապա՝ էլեխոթի կոչ կ'ընէ «կովկասեան հայերուն՝ հրաժարելու իրենց արտասահմանի եղբայրներուն վրէժը լուծելու քաղաքականութենէն եւ վերադառնալու կովկաս, միւս կովկասեան ժողովուրդներուն հետ կոռւելու ամ ինչին համար, որուն կարելի է հասնիլ, այսինքն, կովկասի ազատազրումն ու անոր անկախութիւնը : Յօդուածագիրը եղբայրացնելով կ'ըսէ թէ՝ Պր. Զամալեանի հայկական պահանջներուն մասին իրենց ըսելիքը ըսած են յատակօրէն, եւ գոր-

ծակցութեան ճամբան բաց կը մնայ իրենց հետ (22) :

Պարբերագիրքին խմբադիրը՝ Հայտար Պամմաթ, իր կարգին՝ «Կովկասեան Համադաշնակցութիւնը և Հայաստան» խորագրեալ յօդուածով յստակօրէն կ'ըսէ թէ իրենց համադաշնակցութիւնը հակա-թուրք չի կրնար ըլլաւ, այլ միայն բարեկամ թուրքիոյ, եւ ընդ-դէմ Ռուսիոյ: Ապա՝ կ'աւելցնէ. «Հայերը պէտք է անդրադառնան թէ իրենց ոչմասնակցութիւնը Կովկասի ազատագրութեան ծրագիր-ներուն եւ աշխատանքներուն, եւ իրենց ձեռնպահութիւնը կովկաս-եան գաղթականներու բոլոր քաղաքական գործունէութիւններէն՝ կրնայ մեկնարանուիլ, եւ արդէն իսկ կը դատապարտուի շատ մար-դոց կողմէ իրը որոշ որդեգրում մը ոռուսական դատին, եւ ուրացու-մը իրենց կովկասեան գրացիններուն քաղաքական բոլոր յոյսերուն եւ ձիգերուն»: Պարբերագիրքին խմբագիրը կ'աւելցնէ թէ թերթին սիւ-նակները հայոց տրամադրութեան տակ են, որպէսզի անոնք իրենց տեսակէտները պարզեն (23) :

Թէեւ կարդ մը ծայրայեղ աջակողմեան հայկական խմբակցու-թիւններ որոշ համակրանք կը տածէին ոռուսերէն լեզուով հրատա-րակուող «Քամիքաղ», եւ անոր Փառաններէն ու անգլերէն տարբերակ-ներուն հանդէպ, Հ. Յ. Դաշնակցութեան բիւրոյի օրկան «Յուսաբե-րցը», իր 12 Յունուարի, 1938 թ.ի համարով դէմ կ'արտայայուուէր Պամմաթի յօդուածին: Ռ. Ա. Կուսակցութեան օրկաններէն՝ «Պայ-քար», իր 20 Փետրուարի, 1938 թ.ի համարով կը գրէր թէ «Յուսա-բերցի ընդկումը Պամմաթի յօդուածին դէմ կը փաստէր որ Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավարութիւնը «գէթ անգամի մը համար» որո-շած էր կատաղի ներքին պայքար մը մղել կովկասեան ոոյն ղեկա-վարներուն դէմ, որոնք Կովկասը Ռուսիայէն բաժնելէն ետք, կ'ու-զեն թուրքիոյ ազգեցութեան ենթարկել: Ռ. Ա. Կուսակցութեան Բարիդի օրկանը՝ «Ապագայ», իր 12 եւ 19 Մարտի թիւնուն մէջ Պամմաթի կոչին դէմ բուռն կերպով կ'արտայայուուէր:

Գերմանական «Deutsche Allgemein Zeitung» («Գերման Լնդ-Հանրական Օրաթերթ») թերթը, իր 13 Ապրիլի, 1938 թ.ի համարին մէջ կ'ողջունէր կովկասեան խմբաւորումներու պարբերագրերթին՝

22. T. Elekhoti, *The Caucasus Between the North and the South: The Armenian Problem*, «The Caucasian Quarterly», Paris, November 1937, No. 1.

23. Haidar Bammate, *The Caucasian Confederacy and Armenia*, «The Caucasian Quarterly», Paris, November 1937, No. 1,

«Der Kaukasus»ի («Կովկաս»ը) հրատարակութիւնը, յայտնելով թէ քրոլէւկիզմի դէմ պայքարին առընչութեամբ՝ կովկասեան հարցը, կովկասեան ժողովուրդներու երազը՝ անկախ դաշնակցային պետութիւն մը ստեղծելու, ծայր աստիճանի յատկանշանական էր... մէնք կ'ողջունենք այս նոր եռամսեային երեւումը» (24):

Հ. Յ. Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան զիրքերու նոյնութիւնը Պամբաթի յօդուածին նկատմամբ այլապէս ալ երեւան կու գար: 1938 թ.-ի ամառը, Գահիրէի մէջ գումարուող Հ. Յ. Դաշնակցութեան ընդհ. պատզամաւորական ժողովը համերաշխութեան կոչ կ'ընէր Ռ. Ա. Կուսակցութեան: Կոչին կը յաջորդէին բանակցութիւնները: Հ. Յ. Դաշնակցութեան կողմէ բանակցութիւնները կը վարէին Արշակ Զամալեան, Տոքթ. Խաթանասեան եւ Գարբիէլ Լազեան: Խոկ Ռ. Ա. Կուսակցութեան կողմէ՝ Վահան Թէքեան, Շաւարչ Սևելյոնքեան եւ Խօֆէն Բարազեան: Այս մասին՝ Ռ. Ա. Կուսակցութեան օրուան կեղրունական վարչութեան զեկավարներէն Խօֆէն Բարազեան իր յուշերուն մէջ կը զրէ: «Բանակցութիւնները ամբողջ ամիս մը տեւեցին: Գոյացաւ սկզբունքային համաձայնութիւն մը, որուն բուն բնագրին ամբողջական բովանդակութիւնը արտօնեալ չեմ տալու, քանզի երկուստեք որոշած էինք որեւէ պարագայի տակ չհարապարակել զայն: Ժողովուրդը՝ յաջողութեան պարագային, արդիւնքէն է որ տակաւ առ տակաւ, իրազեկ պիտի դառնար բարեդէպ իրողութեան եւ զատէր անոր տարողութիւնը»: Ալավ՝ է. Բարազեան կու տայ միայն «զլիսաւոր կէտերը, որոնց մէջ դաշնակցութիւնը տեղատուութիւն ըրած ըլլալ կը թուէր» (25):

Ըստ Խօֆէն Բարազեանի, պարագաները, որոնք մղած էին Հ. Յ. Դաշնակցութիւնը համերաշխական այս քայլը առնելու, առաջ կու զար Ղեւոնդ Արքեպոս. Դուրեանի սպանութեան (1933 թ.) հատեւանքով Հ. Յ. Դաշնակցութեան (26) վարկի անկումէն, Շահան Նաթալիի:

24. «The Caucasian Quarterly», Berlin, 1930, p. 134.

25. է. Բարազեան, Խենակենոազուրթիւն եւ Ցուշեր, էջ 56:

26. 1937 թ.-ի Նոյեմբերի 2-ին, Լոնտոնի քրքական դեսպանատումէն՝ Հիմ-մէր Անլի, ֆորեյն Օփիսէն տեղեկութիւններ կը պահանջէր Հ. Յ. Դաշնակցութեամ, Ռումանիոյ հայոց քեմի առաջնորդ Յուսիկ Արքեպոս. Զօհրապահանի Մնձն Բրիտանիա կատարելիք այցելուրեամ, եւ հակարուք Փիլմի մը մասին: Լոնտոնի ոստիկանութիւնը գաղտնի տեղեկագիր մը կը պատրաստէր Հ. Յ. Դաշնակցութեամ, ինչպէս եւ արձարծուած հարցերուն շուրջ: Տնելիսակիրք, ուրկէ կը ջնշուէին միայն ամզիլահպատակ հայոց ամումները ու ամունց հասցեները, կը յանձնուէր Անլի, որ «շատ երախտապարտ» կը մնար: Հոս ուշագրաւ է այս ամիրով նորէյն Օ-

գլխաւորած Մարտկոցական շարժումի յաջողութենէն, նացիներու ռուսերուն հանդէպ ցուցաբերած մերձեցումէն եւ Ռուսիոյ «Առողջապահումներուն համարական յուսախարութիւններուն» կ'որոշէր իր շըրջաններու համամտութիւնը ձեռք բերելէ ետք՝ դրոծակցիւ, «Համատալով Դաշնակցութեան անկեղծութեան», երբ Ա. Զամալեան կը յայտարարէ թէ սխալած էին իրենց «Հակահայաստաննեան» ծայրայեղ կեցուածքին, ինչպէս նաև կովկասեան ազգերու հետ իրենց փոխյարաբերութեանց մէջ (27):

Ստորեւ կը ներկայացնենք համաձայնագիրը, ըստ իօժէն Բարագեանի մէջբերումներուն:

«Նախ՝ երկուստեք կ'ընդունուէր որ Համագործակցութիւնը կը հաստատուէր ազգին Փիզիքական գոյութեան ապահովութեամբ՝ անոր քաղաքական իտէալներուն եւ պատմական իրաւունքներուն հետապնդման համար:

«Կ'ընդունուէր որ կուսակցութիւնները իրենց ուժներուն համարումովն էր որ միասնարար հիմնական աշխատանք կրնային տանիւլ:

«Ներկայ Հայաստանը, անկախ իր իրաւակարդէն, կը նկատուէր հայութեան ազգային գոյութեան խարիսխը եւ քաղաքական հիմնաքարը, հետեւարար յանձնառութիւն կը ստանձնուէր ուղղակի կամ անուղղակի որեւէ փորձ չկատարել տապալելու երկրին բէժիմը կամ կազմակերպելու ներքին խռովութիւններ։ Դաշնակցութիւնը կ'ընդունէր որ գաղութահայութիւնը պէտք ունէր Հայաստանով խանդավառուելու, եւ թէ անոր հանդէպ իր քննադատութեան ազատութիւնը պիտի կ'իրարկէր միայն այն չափով որ ուժացում [ի] չառաջնորդէր զայն հանդէպ Հայաստանի։ Դաշնակցութիւնը յանձնառու կ'ըլլար չմասնակցելու Խորհրդային Միութիւնը բռնի միջոցներով քայլայելու որեւէ փորձի, դիտնալով որ Խորհրդ Հայաստանի ապահովութիւնը՝ Խ. Միութեան հետ ունեցած կապին մէջն էր։ Դաշնակցութիւնը սակայն, ազատ պիտի ըլլար յարաբերութիւն պա-

Փիսի 28 Դեկտեմբերի, 1937 քուակիր ատեմագրութեամ մէջ կատարուած արձանագրութիւնը, որ ամմապատ կերպով արտայայտուելէ ետք Հ. Յ. Դաշնակցութեամ մասին կաւելցներ որ ամ Հ. Յ. Դաշնակցութիւնը, ոչիմէ կրնար ընել «աշխարհի լուսաբերութիւնը» մերկայ կացութեամ մէջ, ու կը խորհիմ որ ոչ մենք, ոչ ալ քուրքերը պէտք է շատ մոտահոգուիմ ամոնց մասին» (տես՝ F. O. 371/20864/
E7557).

Հեղու հակախորհրդային ուժերու հետ։ Առիկա միմիայն Հայաստանը եւ Հայ ժողովուրդը զերծ պահելու համար պիտի ըլլար՝ այդ ուժերու թշնամանքն, եթէ պատահէր որ ներքին կամ արտաքին պատճառներով Ա. Միութիւնը ինքնին տապալէր, ինչպէս եղաւ Յարական Ռուսիայի պարագային՝ 1918ին։

«Գալով ներքին հարցերոն, կողմերը յանձնառու կ'ըլլարին Հայ Եկեղեցին եւ Ազգ. Վարչութիւնները քաղաքական պայքարներու թարք չդարձնելու; Յարգանք հանդէպ կ'ջմիածնի եւ զգուշաւորութիւն ամէն յարձակումէ անոր դէմ։»

«Թէեւ կողմերը կը պահէին իրենց տեսակէտները Մայիս 28ի եւ Նոյ. 29ի եւ գրօշակի հարցերուն շուրջ, պիտի զգուշանային սակայն անոնց մասին նոր վէճեր յարուցանելէ, եւ ի մասնաւորի եռագործի նկատմամբ՝ Դաշնակցութիւնը կ'ընդունէր զայն չպարտազգել գաղութներուն...»

«Համաձայնագրին մէջ կարելի էր՝ սակայն, ընդնշմարել այն մասնաւոր պարագան որ որեւէ բացարձակ խոստում չկար եռազոյնը ծալլել եւ մէկ կողմ դնելու, չակաղը լու Մայիս 28ը Նոյեմբեր 29ին եւ բացէ ի բաց ընդունելու Նոյեմբեր 29ը իրը Հայաստանի ներկայ պետութեան սկզբնաւորութեան նոր եւ պաշտօնական թուականը։ Հոն՝ թէեւ յանձնառութիւնը մը կար չմասնակցելու որեւէ ձեռնարկի որ բնոյթն ունենար տապալելու Հայաստանի ներկայ վարչակարգը, միւս կողմէ՝ սակայն, ատիկա հակակշռուած էր այն աղատութեամբ որ Դաշնակցութիւնը կը վերապահէր ինքզինքին չնպելու իր յարաբերութիւնները հակախորհրդային ուժերու հետ, եւ, ի մասնաւորի՝ Կովկասեան տարագիր Կուսակցութիւններու («ՊՐՕՄԻ-Թէ») գաղտնի համաձայնութիւնը 1929-ին), Գերմանիոյ եւ իր դաշնակցից հտալիոյ հետ, իրը թէ «զերծ պահելու համար Հայաստանը եւ Հայ ժողովուրդը այդ ուժերու հաւանական թշնամանքն» (28)։

Եւրոպայի մէջ, միջազգային քաղաքական դէպքերու հոլովոյ-թը նոր ու արագ ընթացք մը կը ստանար 1938 թ.-ին։ Նոյն տարուան սկիզբին կ'իրագործուէր Անցուաը (Գերմանիոյ եւ Աւստրիոյ միացումը), Սեպտեմբերին՝ Հիթլեր կ'արծարծէր Սիւտեթներու հարցը, սուր տագնապ մը յառաջացնելով։ Լրջօրէն կը վտանգուէր աշխարհի խաղաղութիւնը. սակայն Անդիմա կ'որդեգրէր ողոգումի (է-փիզմենթ) քաղաքականութիւնը։ Միւնիսի մէջ Զեմպը լէյն ու Տալատիէ կը զիջէին Հիթլերի։ Զիսոսլովաքիան կը բաժնուէր, ու կը

դատապարտուէք մահուան, եւ «Միւնիխ» բառը կը դառնար ողոքումի կամ զիջումի քաղաքականութեան հոմանիշ:

Միջազգային այսպիսի բարդ իրադարձութեանց մէջ, 1939 թ.-ի Փետրուարին, լոյս կը տեսնէք «Կովկաս» խմբաւորումին պաշտօնական օրկանի՝ «Կովկաս» հայերէն պարբերականի առաջին թիւը: Վրացի, ազգայիշճանցի եւ տաղաւանցի վտարանդի պարագլուխները խանդավառութեամբ կ'ողջունէին հանդէսին հրատարակութիւնը: «Կովկասը» հայերէնք զատ արդէն լոյս կը տեսնէր վրացերէն, Բբրէրէն, ուսւերէն, գերմաներէն, Քրաներէն ու անգլերէն լեզուներով: Գերլինի «Կովկասի Գաղթականներու Գրասենեակացի հասագահ՝ վրացի ազգային-ընկերվարական Վ. Ախմեթելին իր ողջոյնի խօսքին մէջ յոյս կը յայտնէր թէ հայ ազգայնականները իրենց արժանի տեղը կ'ունենան «Կովկաս» խմբաւորումին մէջ: «Կովկաս» հայերէն համելէսի խմբագիրն էր Վիգէն Շանթ: Գարբերականի խմբագրական աշխատանքներուն իրենց մասնակցութիւնը կը բերէին հայ նացիականներ՝ Գ. Դեշտեան, Հ. Արիստակէսեան, Ս. Լոռեան, Ս. Նահարըբենդեան եւ ուրիշներ: Հայերէն «Կովկասը» երկու թիւ Բարիդի մէջ հրատարակուելէ ետք, խմբագրութիւնը կը փոխադրուի Պերլին (29):

Հայերէն «Կովկասի մէջ հայ նացիականները կը գովարանէին գերմանական Երրորդ Ռայխի նուածողական քաղաքականութիւնը: «Կովկասեան Համադաշնակցութեան Անհրաժեշտութիւնը» յօդուածին մէջ Գ. Դեշտեանը կը գրէր. «Մօտենում է վճռական բախումը, որի հետեւանքով պիտի խորտակուի խորհրդային բարբարոս կայսրութիւնը: Հնարաւոր է, որ մեզ եւ միւս կովկասցիների համար համեմատարար դիւրին լինի, ինչպէս եւ 1918ին, յայտարարել մէր անկախութիւնը» (30):

Ճիշդ էր որ Հ. Յ. Դաշնակցութիւնը չէր յարած «Կովկաս» խմբաւորումին, սակայն նախապատերազմեան այդ օրերուն մզուածքարողական պայքարին մէջ, անոր քաղաքական դիրքորոշումը հեռու չէր «Կովկասի որդեղբած ուղղութեանէն:

Վերոյիշեալ իրողութեան խօսուն փաստերէն մէկը կը մնայան, ինչ «Հայրենիք» շաբաթաթերթը իր 1939 թ.-ի Մարտի 28 համարին մէջ կը գրէր. «Ինչ տեսակ գաղափարական վերաբերում էլ

29. Հ. Ախմոնեամ, Նշ. աշխ., էջ 414, և էջ 414 ծան. 1: Գ. Լազեամ, Նշ. աշխ., էջ 329:

30. «Կովկաս», թիւ 1, 1939, էջ 8-9 (տես՝ Հ. Ախմոնեամ, Նշ. աշխ., 414—415):

ունենան հայ անհատները դէպի Փաշականութիւնը, անոնք, իրրեւ հայ կուսակցութեանց ներկայացուցիչներ պարտաւոր են խուսափել ծարոնի, Գերմանիոյ եւ Խոտալիոյ հանդէպ թշնամական դիրք բռնելը» (31) :

1938 թ.ի Սեպտեմբերին, Միանիլի մէջ գոյացած «խայտառակ համաձայնագրի» անմիջական տպաւորութեան տակ, Վահան Նավասարդեան կը գրէր «Աշխարհի Նոր Բաժանումը» (1939 թ.) գիրքը, ուր ան ուղղակի կերպով կասկածի տակ կ'առնէր ոռուսական հոգութեան մասին եղած «առասպելները», եւ կ'եզրակացնէր. «Ստեղծենք Հայաստանը, թո՛ղ թէ բարեկամութեամբ սատանյի հետ» : Խոկիր հետապայ գրութիւններուն մէջ հեղինակը յոյս կը յարտնէր թէ «գաղղոնի համաձայնութեամբ» Մեծն Բրիտանիան ու Գերմանիան «միասնաբար կ'արշաւեն Արեւելք, դէպի ոռուսական տափաստանները, եւ թէ՝ «արիանիրտ գերմանների» ձեռքով կ'իրականանայ «Հայաստանի ազատագրութիւնը» (32) :

Եւրոպայի քաղաքական երկնակամարը մթազնիլ սկսած էր այդ օրերուն: Ապառաջնուում կը նշմարուէր ամէն կողմ: Սովետական Միութիւնն ալ իր կարգին քայլեր կ'առնէր: 1938 թ.-ի Մարտի 7-ին ՍՍՀՄ-ի կոմիկուսի եւ կառավարական վերին մարմինները կ'որոշէին ազգային զօրամասերը վերակազմաւորել: Ուստի այլ Միութեական հանրապետութեանց շարքն, Հայկական ՍՍ Հանրապետութիւնն ալ պիտի վերակազմաւորէր իր ազգային զօրամասերը:

Համաշխարհային լարուածութեան այս շրջանին, երբ Աւրատրիա՝ Անցուսի շարժումէն ետք գերման Ռայխի մէկ նահանգը դարձած էր, 1939 թ.-ի Փետրուարին, Վիեննայի հայ Երիտասարդական Միութիւն հրատէրին ընդառաջելով՝ Դոկտ. Փոլ Ռորպախ դասախոսութիւն մը կու տար նոյն քաղաքին մէջ: Պատահական դասախոսութիւն մը չէր տրուածը, որուն կը հետեւէին բազմաթիւ օտար թղթակիցները: Բարիզի «Օրուըր» թերթի թղթակիցը այսպէս կ'ամփոփէր Դոկտ. Ռորպախի բանախօսութիւնը, թերթին 1 Փետրուարի համարին մէջ.

«Գերմանական տեսակէտով, Հայաստանի պարագան հաւասար գիծ մը, զուգընթաց մը կը կազմէ Ուքրանիոյ հարցին հետ: Երկու երկիրներն ալ հարուստ են բնական արտադրութիւններով: Ուքրանիոյ մէջ կան հանքածուն եւ երկաթ. Կովկասի մէջ, այսինքն

31. Հ. Սիմոնեան, Նշ. աշխ., էջ 418:

32. Խոյնը, էջ 417: Վ. Նաևասարդեան, Աշխարհի Նոր Բաժանումը (Միութիւնի Առիթով), Գանիքը, 1939, էջ 319:

Հայկական հողի վրայ կը դանուին քարիւղ, պղինձ եւ մանկանէզ : Գերմանիա պէտք ունի այս բոլոր արտադրութեանց յաւելեալ մասին՝ կարեւոր քանակութեամբ : Այժմէն իսկ, հայերը շատ սերտ մշակութային յարաբերութիւններ ունին Գերմանիոյ հետ : Մնաց որ Եւրոպայի ապաքինումը կամ վերակազմութիւնը կրնայ իրականանալ միայն շարք մը աղղային պետութեանց ստեղծումով, պետութիւններ, որոնց բնական նեցուկը պիտի կազմէ Գերմանիան : Ոչ մէկ ժողովուրդ այնքան շահ ունի Հայաստանի ազատութեան մէջ՝ որքան գերման ժողովուրդը : Ուքրանացինները աղղակ մը կը կազմեն իրրեւ ամենէն մեծ թիւը, իսկ հայերը՝ տնտեսական ամենէն գործօն տարրը Արեւելքի մէջ» (33) :

Գահիրէի մէջ գոյացած միջկուսակցական համաձայնութենէն շուրջ տարի մը ևտք, Հայկական Պատուիրակութեան Լուսառնի ներկայացուցիչը՝ Ժիրայր Միսաքեան, յանուն Բարիզի Հայկական Պատուիրակութեան նախագահ Ալ. Խատիսեանի, 16 Մայիսի, 1939 թուակիր յուշազիր մը կը յդէր Մեծն Բրիտանիոյ արտաքին գործոց նախարար Դերկոմս Հալֆֆաքսի : Որպէս լիազօրուած ներկայացուցիչ, Միսաքեան «տեսսակէտներ» կը պարզէր Հայաստանի ու Հայ ժողովուրդի ապրած ու ապագայ քաղաքական ճակատագրին մասին :

Ստորեւ՝ յուշազիր բովանդակութիւնը իր ամբողջութեամբ .

«1. Հայկական Պատուիրակութիւնը կը փափաքի մեղի փոխանցել Հայ ժողովուրդի անկեղծ ցանկութիւնը՝ ստեղծելու Հայկական անկախ պետութիւն մը, որուն սահմանները պիտի ներդրաւեն Սովետական Հայաստանի հողերը, եւ Թրքահայաստանի այն նահանգները, որոնք Սերէի դաշնագրով սահմանուած էին Հայոց :

«Մենք կ'ենթադրենք թէ ազգերու ինքնորոշման սկզբունքները, ինչպէս նաեւ քաղաքական ու ուղղագիտական նկատառութիւնները, իրաւունք կու տան մեզի ճանչնալու մեր իրաւունքները աղղային առանձին իրավիճակի մը՝ մեր բնիկ հայրենիքին սահմաններուն մէջ :

«Անկախ Հայաստան մը պիտի երաշխաւորէ խաղաղութեան պահպանումը Մերձաւոր Արեւելքի մէջ, ու պատուար պիտի կ'ենայ որոշ ուժերու ծաւալապաշտական նպատակներուն դէմ :

«2. Յամենայնդէպս, մենք գիտակից ենք թէ տիրող միջազգային կացութիւնը կը ներկայացնէ դժուարութիւններ, որոնք անկարուի կը դարձնեն այժմ այս նպատակին իրականացումը :

«Յամենայնդէպս, մեր աղղային կեանքին մէջ կան այլ իրո-

զութիւններ, ուր Մեծն Բրիտանիան կրնայ մեծապէս օգտակար հանդիսանալ, ու ես պէտք է ներկայացնեմ, նկատառութեան մէջ իրրեւ մանայատուկ պարագայ, որ Մեծն Բրիտանիոյ բարեկամութիւնը Թուրքիոյ հետ կը պարգեւէ խողովակ մը, որուն ընդմէջն հնարաւոր է օգնութիւն հասցնել մեզի:

«Հետեւեալները մեր անմիջական եւ անհրաժեշտ ցանկութիւններն են.

«ա. Իմ ժողովուրդիս մօտ կը տիրէ այն համոզումը թէ Փրանսացիները չուտով պիտի պարագեն Սուրբիան, եւ թէ՝ [անոր] հիւսիսային շրջանները՝ ներառեալ Հալէպը, պիտի յանձնուին Թրքական կառավարութեան: Ալեքսանտրէթի Սանճաքը, օրինակի համար, անմիջական վտանգի տակ է: 60,000 հայեր կը բնակին Հալէպի մէջ, եւ ուրիշ 25,000 ալ՝ Սանճաքի շրջաննին մէջ: Թրքական իշխանութեան վերահաստատումը Սուրբիոյ վրայ՝ կրնայ պատճառ հանդիսանալ ամբողջ հայ բնակչութեան բնաշնչումին: Ուրիմմ՝ շատ անիրաժեշտ է խնդրել Փրանսացիներէն որ զգուշանան որեւէ քայլ առնելէ, որ կրնայ աղիսակի ըլլալ հայոց, նոյնպէս եւ արաքմերուն: Փոխընտրաքար, այլ միջոցներ պիտի է գտնուին պաշտպանելու համար Սուրբիոյ ոչքուրք բնակչութիւմը (ընդգծումը՝ բնազրին, Զ. Մ.):

«բ. Հեղինակաւոր աղբիւրներէ իմացած ենք թէ, Եւրոպական Պատերազմի մը պարագային՝ եւ ենթադրելով որ Ռուսիա պատերազմող կողմերէն մէկը պիտի ըլլայ, ամբողջ Անդրկովկասը պիտի յանձնուի Թուրքիոյ: Այս զրաւումը կրնայ ժամանակաւոր, կամ՝ մնայուն բնոյթ ունենալ. երկու պարագաներուն ալ, սակայն, ան գույ պիտի բանայ ջարդերու: Աւելին, Թուրքիոյ թափանցումը Կովկասի սահմաններէն ներս լինասակար պիտի ըլլայ բրիտանական շահերուն, աղիտարեր ըլլալով մէկտեղ տեղացի բնակչութեանց: Պէտք է նշել, ի պաշտպանութիւն վերոյիշեալ գաղափարին, թէ ռուսական կառավարութիւնը վերջերս հրամայած է հայկական բանակներուն Սովետական Հայաստանէն հեռացումը: Կը թելադրեմ որ Հայկական Բանակը ոչ միայն պէտք է պահուի Հայաստանի մէջ, հապա եւ պէտք է զինուի յարմար կերպով:

«շ. Կովկասի երկրամասերը հաւասարապէս չեն

բաժնուած երեք հանրապետութիւններուն՝ Հայաստանի, Վլաստանի եւ Աղքակչյանի միջեւ։ Հայկական խիտ բնակչութեամբ շրջաններ կցուած են մեր դրացիներուն։ Բաւարար հողի պակասը եղած է միակ պատճառարանութիւնը, որ Երեւանի մեր կառավարութիւնը՝ Մոսկովայի խօսնակը, — յառաջ կը Քէ տարիներէ ի վեր մերժելու համար ներգաղթը բազմահզար հայերու, որոնք ներկայիս ցրուած են ամբողջ աշխարհի վրայ։ Այս կացութիւնը որոշ չափով կարելի է դարմանել, եթէ Մոսկովա Հայաստանի վերադարձնէ 18,000 քու քլմ. [տարածութեամբ] հողամաս :

«Դ. Կովկասեան երեք հանրապետութիւններու միջեւ բարեկամական յարաբերութիւններն ու համագործակցութիւնը ե'ւ ցանկալի են, ե'ւ անհրաժեշտ : Մինչեւ 1936 թ.-ի սահմանադրութիւնը, այս հանրապետութիւնները կը կազմէին՝ ինչ որ տարտամօրէն կարելի էր բացատրել, դաշնակցութիւն մը : Յամենայնդէպս, նոր սահմանադրութիւնը շօշափելիօրէն փոխեց այդ կացութիւնը : Մինչ անցեալի մէջ այս երեք փոքր երկրները կը ներկայացնէին «Ընահատելի քանակ» մը՝ ինչ որ տեղական գործունէութեանց առընչուածէր, հիմա, ընդհակառակը, անոնց դիմադրութեան ոյժը նկատելիօրէն նուազած է : Բիրտանական կառավարութեան կողմէ թելադրութիւն մը՝ Մոսկովայի՝ բարեփոխելու վարչական այս զրութիւնը, կրնայ օդապակար ըլլալ :

«Ե. Կացութիւնը Սովետական Հայաստանի մէջ շատ յուսահատական է : Կերկու-ի գործականները շատ աշխոյթ են Հայաստանի մէջ : Մեծ թիւով մտաւորականներ գնդակահարուած են, շատ մը ուրիշներ աքսորուած են ՍՍՀՄ-ի հեռաւոր շրջանները : Ուրիշներ՝ խճողած են Երեւանի բանտերը : «Մաքրագործումը» Հայաստանի մէջ աւելի մեծ թիւով զոհեր խլած է, քան Ռուսիոյ որեւէ այլ տեղի մէջ : Միակ պատճառարանութիւնը, [զոր] Մոսկովան կրնայ ներկայացնել արդարացնելու համար իր արարքները Սովետական Հայաստանի մէջ, այն առարկութիւնն է որ «պուրդուապղայնական» մտայնութիւն մը տակափն կը գոյատեւէ հայ առաջնորդներուն մօտ : Ստալին անընդհատ

Հրահանգած է Երեւանի՝ խզելու բոլոր յարաբերութիւնները սկիւռքի հայ Համայնքներուն հետ։ Սովետական Հայաստան ոչինչ պէտք է ունենայ այն հայերուն հետ, որոնք կ'ապրին ՍՍՀՄ-ի սահմաններէն դուրս։ Արդիւնքը եղած է հետեւեալը. — Մինչեւ իսկ Երոպայի եւ Ամերիկայի մշակութային ու բարեսերական այն կազմակերպութիւնները, որոնք մինչեւ հիմա եղած էին միակ խողովակները, որոնց ընդմէջէն սովոր էինք լուրեր առնելու, «կտրուած են»։ Հազարամոր սոկիներ կը թափէին Հայաստանի մէջ՝ երկրին վերակառուցումին համար. որեւէ ձեւի կամ կերպի օգնութիւն՝ մերժուած է հիմա։ Գիրքեր, թերթեր, եւն, հիմա չեն հասնիր այս անկիւնները, ու մինչեւ իսկ անձնական նամակներ արտօնուած չեն սահմանը անցնելու։ Հայկական Պատուիրակութեան Անդամներ կը հաւատան որ իրողութեանց բարեկամական պարզաբանում մը Մոսկուայի՝ որդեզըն լու [Համար] առելի բարեացակամ դիրքորոշում մը Սովետական Հայաստանի հանդէպ, կրնայ բարերար հետեւանքներ ունենալ:

«Ներկայացնելով ուշադիր կերպով նկատի առնուած՝ իմ ժողովուրդին ներկայացուցիչներուն վերոյիշեալ տեսակէտները, կը փափաքիմ ինքզինքս դնել ձեր տրամադրութեան տակ այն պարզացին, եթի կը ցանկար [լիշեալ տեսակէտներու] մասին խօսիլ յաւելնալ մանրամասնութեամբ։»

«Ես, Տիար,

«Ես Հնազանդ ծառան եմ (34),

«Ճ. Միսաքեան» (35)

Վերոյիշեալ յուշադիրը պարունակող անդիմական Ֆորէյն Օ-Փիսի թղթածրարին մէջ, 31 Մայիսի թուակիրով կայ հետեւեալ արձանագրութիւնը. «Կը խորհիմ թէ պէտք է անդիմական պարզացին, եթի կը ցանկար [լիշեալ տեսակէտներու] մասին խօսիլ յաւելնալ մանրամասնութեամբ։» (36) :

34. Բնագրին մէջ՝ I am, Sir, your obedient servant.

35. F. O. 371/23281/E3600.

36. Նոյնը:

Համաշխարհային Բ. Պատերազմի նախօրեակին, երբ միջադարյային քաղաքական յարաբերութիւններն ու սուր մրցակցութիւնները նորանոր զարդացումներ կ'արձանագրէին, Թուրքիա, օգտագործելով պատեհառ առիթը, իրեն կը կցէր Ալեքսանտրէթի Սանճարը:

1939 թ.-ի Մայիսի 22-ին, եւ ասպա՝ 1939 թ.-ի Յունիսի 23-ին, յաջորդաբար կը յայտարարուէին Անդլօ-Թուրք, եւ Ֆրանքօ-Թուրք փոխադարձ օգնութեան համաձայնութիւնները: Թուրքիա, որ ֆրանսացիներու աջակցութեամբ նախ յաջողած էր Ալեքսանտրէթի Սանճարը ուրոյն օրինավիճակով՝ որպէս «Հաթայի պետութիւն» մեկուսացնել, 1939 թ.-ի Յունիսի 30-ին, վերջնականորէն զայն կը կցէր իրեն, Ֆրանսայի եւ Անդլիոյ բացայայտ օգնութեամբ: 1939 թ.-ի Հոկտեմբերի 19-ին կը կնքուէր Անդլօ-Թրանքօ-Թուրք դաշինքը: Ալեքսանտրէթի Սանճարին Թուրքիոյ կցուիլը պատճառ կը հանդիսանար 27,000 հայերու այդ շրջանէն արտադադրելուն, որոնց 15,000-ը Սանճարէն կը հեռանար 1939 թ.-ի Յունիսի առաջին երկու շաբաթներու ընթացքին, Փրանսական զօրքերու՝ Ալեքսանտրէթէն հեռանալէն առաջ: Հայ նոր զաղթականներ կ'ապաստանէին Սուրիա եւ Լիբանան:

Եւրոպան կ'եռեւեփէր նոր տաղնապներով, որոնք համաշխարհային նոր բռնկումի մը բոլոր նախատուեալները կը ստեղծէին: 1939 թ.-ի Մարտին, Հիթլեր կը գրաւէր ամբողջ Զեխուլովաքիան, ու Լիթուանիայէն կը յափշտակէր Մեմելը: Նոյն թ.-ի Ապրիլն, Մուսումնի կը գրաւէր Ալպանիան: 1939 թ.-ի գարնան, Ֆրանքօ ձեռք կը զնէր Մատրիտի վրայ: Ասպա՝ Հիթլեր կ'արձարձէր Տանգիկէ հարցը, պահանջելով որ քաղաքը միանայ երրորդ Ռայխին: Ասպա՝ Հիթլեր լեհաստանէն անցը մը կը պահանջէր, Տանգիկը Արեւելեան Փրուսիոյ միացնելու համար: Կացութիւնը առաւելազոյնս կը բարդանար, երբ Հիթլեր կը ծրագրէր լեհաստանի դէմ նացի արշաքը: Օպիրսացալուրէի մէջ, ուր հաւաքուած էին գերման բարձրաստիճան սպանները, որոնց շարքին՝ Ֆոն Պրաուխիչ, Ֆոն Լեպ, Կէօրիննկ եւ Քայթը, 1939 թ.-ի Օգոստոսի 22ին, Հիթլեր կը հրահանդէր անխնայ կոտորել լեհերը, աւելցնելով թէ «ո՞վ կը յիշէ այսօր հայոց բնախնջումը» (37): Յաջորդ օր կը կնքուէր գերման-սովետ ոչնախայարձակումի դաշինքը: 1939 թ.-ի Սևպտեմբերի 1-ին նացի Գերմանիոյ լեհաստանի դէմ սկսած արշաւանքով, կը բռնկէր Համաշխարհային Բ. Պատերազմը:

37. Nazi Conspiracy and Aggression. Office of the United States Chief Council for Prosecution of Axis Criminality, Washington D. C., 1946, Vol. VII, p. 753. «The New York Times», November 24, 1945, p. 7.

POLITICAL DEVELOPMENTS IN THE ARMENIAN
DIASPORA PRIOR TO WORLD WAR II (1933-1939)

ZAVEN MESSERLIAN

(Summary)

A Foreign Office confidential report in 1934 from Canon Douglas «explained that the Soviet Government was adopting for political reasons an extremely generous policy towards the Armenian Christians in Eriwan»... The Foreign Office comment added: «The Germans are also paying much attention to the Armenians everywhere, and a voluminous literature has sprung up which seeks to prove that the Armenians are the natural kins of the Teuton and therefore a natural stepping-stone to the East. I suppose the Soviets have also noticed this literature».

This study starts with the above remarks and continues to discuss in an objective manner the political developments in the Armenian Diaspora. The «Prometheus» anti-communist pact of 1934, the foundation of Karekin Njteh's *tseghagron* (devotees of the race) movement, its admiration of National Socialist Germany, the establishment of the Armeno-Georgian Union in 1936, the Stalinist-Beria purges in Soviet Armenia and its effect in the Diaspora, the Armenian Nationalist Union and its links with *The Caucasian Quarterly* and Berlin, the Dashnak-Ramgavar secret agreement of 1938 and the Armenian memorandum to the United Kingdom are discussed in detail.